

Ա. ԳՐԱԿԱՆ

ՀԵԹԱՆՈՍԱՑ ԱՌԱՔԵԱԼԸ

Գ Լ Ո Ւ Խ Ե Բ Կ Ր Ո Ր Դ

Պանտէկոստէի դէպքէն չարաթներ վերջ, ամրող երուսաղէմի մէջ կը խօսուէր հըրաշքի մը մասին, Օտարականի դոյդ աշակերտներու կողմէ կատարուած: Անոնք բըժը էիր էին Տաճարի գրան առջև տարիներէ ի վեր մուրացող ծանօթ անդամալոյժը:

Սողոս չէր կրնար հաւատալ իր լսածներուն, առկայն հետաքրքրութիւնէ աւելի, ներքին զղացումէ մը տարուած, կ'ուզէր իրաղեկ ըլլալ եղածին: Ականատեսի մը պատմածին համաձայն, երբ Օտարականի աշակերտներէն Պետրոս և Յովհաննէս, յես միջօրէի աղօթքէն յետոյ կ'անցնէին Տաճարի դաւիթին, մարդ մը գոլսու նետերով ինքզինքը անդամալոյժներու խումբէն, ծնկաչոք կը մօտենայ, ինդրերով անոնց օժանդակութիւնը: Խնդրարկուն, կը յարէր ականատեսը, համակ հաւատաք ու ազաշնք էր, իր դէմքին գիղած Աստուածոյ բոլոր հովերն ու գիշերուան շուքերը: Տրտմութիւն և արցունք կը կաթէր իր դէմքէն: Աշակերտներէն աւագը որ Պետրոս կը կոչուէր, այս տեսաբանէն ազդուած, կ'ըսէ անդամալոյժին, աւրծաթ եւ ոսկի չունինք, սակայն ինչ որ ունինք, կ'ուզնք տալ քեզի, յանուն Ծիսուսի Քրիստոսի ոտքի ել ու գնա»: Անդամալոյժը շուարած եւ անշարժ, աշակերտներուն կը նայէր, առանց բան մը հասկնալու ըսուածէն: Այս ատեն Պետրոսը կը մօտենայ իրեն եւ իր զօրաւոր ձեռքով կը վերցնէ զինքը գետուէն: Բնոլորի զարմանքին մէջ անդամալոյժը իր ոտքերուն վրայ է և նոր քալող երախայի մը նման կը նետէ իր առաջներախայի մը նման կը նետէ իր առաջն կ'ըս-

կրսին աղօթել բարձրաձայն, «Ովսաննա ի բարձունս, օրհնեալ ըլլան անոնք՝ որոնք ծիրոջ անունովը կուղան»: Անդամալոյժներու եւ կոյրերու խումբը, շրջապատելով երկու առաքեալները, չնորհ կ'աղերսէին իրենց թափանակին աշւներով: Բնոլորի դէմքին վրայ, տարիներէ ի վեր խոյս ատուղ յոյշուը, իր ձմեռէն վերադարձող թոչունի պէս կ'երգէր վերասին անձայն: Սովորական ազօթողներէն զատ, հոն էին նաեւ Սաղուկեցիներն ու Փարիսիցիները, որոնք զայրոյթով եւ սրամտութեամբ կը կոչէին: «Ո՞վ է ան որ ասոնք Մեսսիա կ'անուաննեն եւ որուն անունն կ'ընեն այս բժշկութիւնը»:

Պետրոս, որ մինչեւ այս ատեն լուս կը նայէր իրենց շուրջը շատցող ամբոխին, ըստ բարձրածայն: «Խսորյէլացիներ, ինչո՞ւ կը զարմանաք եղածին համար, մենք զայն գործեցինք Յիառուսի, խաչուղ ու յարութիւն առնող Մեսսիային անունովը: Աստուած ամէն վայրկեան կրնայ մեզի հասնիլ, եթէ մենք զայն կանչել գիտնանք: Եթէ կարենանք քառալ մեր աշքերը տեսնելու համար եւ ականջներ լսելու՝ պիտի տեսնենք մեր պատեկերը ուրիշներու պատկերին մէջ եւ լսենք մեր ձայնը՝ ուրիշներու ձայնէն: Դուք բոլորդ կը նայիք ճշմարտութեան՝ պատուհանի մը բիեղիէն, որ կը բաժնէ ձեզ ճշմարտութենէն: Առանց վշտի եւ ուրախութեան, այսինքն խաչին ու յարութեան, կեանքը ունայն է եւ ճշմարտութիւնները ափունք չըհանուած ալիքներ են, ծովի անհունութեան խորը ընկղմած: Մեծ վիշտերն ու բերկրանքները միայն կրնան յայտնագործել ճըշ-

մարտութիւնը : Ով որ կրնայ բաժնել բարին չարէն, ան միայն կրնայ հպիլ իր մատներով Աստուծոյ պատմութանին» : Ոչ որ ուժունելի պատասխանիրու, ամէնքը վարանամիտ ու սահմակած, Պետրոսին կրնայէին, իրենց մարին մէջ ծառմծմելով ըսուածները :

Ճիշդ այդ ժամանակ, Տաճարի վերակացուն պահակներով չը ջապառուած առաքեալներուն մօտեցաւ : Խեռոր զէմքը խիստ էր ու վառական, մաղերուն խոպանները կը ծածկէին իր մերկ ուսերը եւ երր կր բալէր անոնք կարծես կը պարէին վիզին չուրջ : Կործքէն կախուած էր պաշտօնական գրառ պանակը որ իրեն իրաւունք կու տար բանաւու ունէ մէկը որ կր հետուէ օրէնքին, Տաճարի գաւիթէն ներս : Ձեռքին մէջ աւնէր ժանր փարազան մը երկաթէ խրացներով : Քոմիքէն կր քալէին զայդ մը պահակներ, նոյնպէս մարակներով զինուած : Երր ժամեցաւ քազմութեան, խօսքը ուղղվելով Պետրոս սին, շեշտակի նայէլէ վերջ Յովհաննէսին եւ իրելով իր սուր նայուածքը անոնց աչքերուն մէջ, հարցուց խիստ հեղինակաւոր, մըճահարելով իւրաքանչիւր բառը . «որո՞ւ անսանով ըրիք ասիկա» :

— Մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի անունով :

— Այն Յիսուսին որ խաչուեցաւ Պատերի նախօրեակին, յանուն այդ հայՀոյիցին : Եւսոյ գանձարով իր քովը զերք բրանող պահակներուն, ըսաւ խրոխտածայն . «Տարբէց ասոնք, թող վազը իրենց բանիքը քահանայապետին առջև ըսեն» : Պահակները զիրենք Տաճարի բանտը տարին եւ ամբոխ ցրումցաւ : Այսպէս պատմեց այն ուսանողը որ հոն էր եղած : Սողոսին կախ աչքը վեր բարձրացած՝ կշուքի մը պէս անշարժացած էր : Ճակութին կնճուները ժարուէն վար սողոսկող օձերու նման կը գալարուէին, խոժենով զէպի իր զողղացող շբիները : Երկար ատեն անխօս, հեռուն կը նայէր, իր կատաղութեանը մէջ փշուած :

2

Գալիլիայիներու յայտարարութիւնները խաչուող եւ յարութիւն առնող Մեսիայի

մասին, ծանր մղմաւանջի մը նման կը ճրմէին Սողոսին սիրաց : «Խորայէլի հաւատքին մաքուր ջուրեր պղտորողները, արժանի էլին հարածանքի եւ մահուաւ : Զարիքը արմատափի պէտք է ընել տակաւին չպաղարերակի Վագասիի ժամանունիկի կորուստ է, կարելի չի փոխ առնել դալիք օրէն, վճարելու համար երէկուանն : Այս եւ նման մտածումներ կը պոոթիւային Սողոսի սրոտն, տկութին մէջ բոցավառուող կրակի կայժերու նման :

Սողոս սկսաւ հետամուտ ըլլալ Օտարականի աշակերտներուն եւ անոնց հետեւորդներու շարժումներուն կ դրդունէութեան, իր որոր հետազեղող որորդի մը պէս : Գիտէր թէ անոնք յաճախի Տաճար կուգալին առզիթելու եւ երրեմն ալ քարոզելու իրիկուն մը, երր անոնցմէ ոմանք իրենց ազօթքը վերջացուցած իր վերադառնային, Սողոս հետեւեցաւ անանց մինչև յրկիր հիլէլին րահակարուն եւ զարմացաւ տեսնելով րադմութիւնը որ հոն խանուած աշակերտներուն կը սպասէր : Հաւաքուղներուն մէջ կային նաև յունախօս Հրեաներ, Եկած Կիսրոսէն, Կղջէասանդրիային, Կիլիկիային և յունական կղղիներէն, ոմանք նոյն իսկ ծանօթ Սողոսին : Բոլորը միասին են Գաւթի բնրդին մօտերը զանուող զետնափոր սրահներուն մէջ :

Իրիկուան ընթրիքի ատեն էր եւ ներսը նաշի պատրաստութիւն կար : Ընդարձակ սրահի ազօտ լոյսին մէջ, քովքովի շարուեր էին ամէն սենէ ու հասակէ մարդեր, գետին փոռուած լաթերու շուրջ, սրոնց վրայ ուսելիքներ էին դրուած : Սողոս նշմարեց որ սեղանին կը նախադահէր Գալիլիացի այն ձկնորսը, որ Պենտէկոստէի տօնին առիթով խօսած էր Տաճարի գաւիթէն ներս : Ամիկա ոտքի ելաւ, ընդհանուր լուսթեանը մէջ, բարձրացուց իր բազուկները եւ սկսած առզիթի : «Հայր երկնաւոր, փառք եւ օրհնութիւն ցու անունիդ, որ զիմեցիր մեզի Մեսիան, չարչարուելու եւ մեռնելու մեր մեղքերուն համար : Ապա յարուցիր զայն մեռնելներէն եւ վերստին բաղմեցուցիր աջ կողմէդ, երկնային փառքիդ մէջ : Այժմ զրկէ մեղի քու չնորդն ու օրհնութիւնը, բայց մեր

Հոգիները որպէսզի կարենանք հաղորդ բյարտ ռու ճշմարտութեանդ : Մի թողուր քու արինուզի զնուածները չարիքի ժանիքին՝ եւ հաւաքի զանոնք բոլորը քու արքայութեանդ մէջ, զոր պատրաստեցիր քեզի սիրողներան եւ պաշտողներուն համար : Բոլորի աշխերուն մէջ արցունք կար եւ դէմքերուն՝ պակուցից քաղցրութիւն մը, իրենց սրտի տաւնէն թեա արձակող, նման լոյսին բացուող ծիլին :

Սօլու նշմարեց որ առաքեալներու կարդին նասաւ էր սեւեր հազար կին մը, մաշած զէմքով եւ քաղցրահայեաց, բոլորի յորդանքին առարկայ, այրիներու յասուկ սև քողը կը ծածկէր անոր մոփրագոյն մազերը : Տժոյն իր դէմքը, ծածկուած կիսով քողին ներքեւ, կ'արտայայտէր ոչ միայն վիշտը իր կորուսած զաւկին, այլ նաեւ ցաւը բոլոր մայքերուն : Խոկ անոր քով ուրիշ կին մը, ջահի մը պէ վեր բարձրացող շուրջի տժկոյն դէմքերէն : Այս վերջինը իր աշխարհիկ երեսոյթին հակառակ, սրբութիկ մը տպաւորութիւնը կը թողուր : Ոչ չպար կար իր դէմքին՝ ոչ ալ զուու իր մասներուն : Երկրաւոր քաղցրութիւնը իր ալապասզրէ մարմնին, փոխուած էր կարծես խորանին առջև վասող մեղամմոմի :

Հոյն էր նաեւ բարձրահասակ, նիհար եւ մազաղաթեայ դէմքով մէկը, հազած ներմակ երկար շապիկ մը եւ մէջքին կապած նոյն գոյնէն գօտի մը, Մեռեալ ծովի եղրին ընակող ճշճաւորներուն նման : Իր մազերն ու մօրուքը, որոնք չէին ճանչցած բնաւ երկաթին բռնութիւնը, անխնամ կերպով կը թափէին իր ուսերուն եւ կուրծքին : Սօլու կը ճանչնար զինքը Տաճարէն, ուր կուզար ամէն օր ազօթեռ, իր առանձին անկիմը քաշուած : Արդարութեան եւ սրբութեան խորհրդանիշ եղող այս մարդը՝ ժողովուրդին կողմէ Արդարն Յակոր կը յորջործուէր, ջինջ, ինչպէս իր ակունքին գեռ նոր բիսած ջուրը :

Ընթրիքի միջոցին, գուլսէն մարդիկ զաղապողի կը մօտենային եւ կը գիզուէին սրահի դուռներուն առջեւ : Անոնցմէ մէկը, փոքրահասակ եւ տիրադէմ, հարցուց Պետ-

քոսին, «ի՞նչ պարտիմ ընել, ընդունուելու համար ձեր այս սուրբ համայնքէն ներան» :

— Ապաշխարէ, գարմի եկուը եւ մը կրտուէ յանուն Յիսուսի Քրիստոսի, մեռած եւ յարութիւն առած Մեսիային, որպէս զի մաքրուիս մեղքերէդ եւ աել ունենաս երկնքի արքայութեանը մէջ : Մեղքերուու հետ միասին մէկդի նետէ նաեւ արձաթի եւ ոսկիի բեներդ, եթէ ունիս, ինչպէս նաեւ աշխարհիկ Հոգերդ, որովհետեւ ուր որ մէր զանձն է, հոյն է նաեւ մէր սիրուց : Յարութեան և գատաստանի օրը մէր բարի գործերն ու ճշմարիտ հաւատաքը միայն պիտի կազմեն մէր իրական ժառանգութիւնը» : Շատ էր թէ իւ անոնց՝ որոնք կու զային արձանագըրուելու նորահաւատներու համայնքին :

Սօլու ներքին տազնապով կը հետեւէր այս բոլորին, սրահի մուտքին խմբուած մարդոց մէջ կեցած եւ իրեն կը թուէր թէ խորայէլի որդիները կորսաւեան կ'երթային իրենց առջեւ բացուող այս նոր ծուզակին մէջ :

3

Քանի մը օրեր յետոյ, Սօլու զարմանքով լոեց որ ձերբակալուած Գալիլեացի քարոզիչները ազատ արձակուած էին : Իր ուսուցիչ Քամատիկէլը որ դատաւորիներէն մին եղած էր, յայտարարած էր թէ եղածը շատ լուրջի պէտք չէր առնել, վասնդի եթէ ասոնց ըսածները մարդկային յերիւրանքներ են, չնա դիմանար ժամանակին եւ ճշմարտութեան, իսկ եթէ աստուածային՝ մէր ուժերը բաւական պիտի ըըլլան հերքելու ճշմարտութիւնը : Յետոյ զրոյցներ կը ըշէին շուրթերէ շուրթ Գալիլեացիներու սիրազ գործութիւններուն մասին : Նոյնիսկ կը խօսուէր թէ անոնք բանտէն արձակուած էին Հրեշտակներու միջամտութեամբ, բանտի պահակներու աշքերուն առջեւ ։ Սօլու տակաւ կը լեցուէր զայրոյթով եւ սրտմտութեամբ այս տարաձայնութիւններէն, օրէ օր արմատ կապող միամիտներու Հոգիին մէջ : «Օրէնքն ու աւանդութիւնը հօր աշտարակներն էին խորայէլի զոյութեան», կը խորհու ան, «բոլոր անոնք որ կործանել կ'ու-

զին այս որրազման ժառանգութիւնը, արժանի է ին ժահուանք :

Յաջորդ որր, գտնի պահուն, Սօղոս իր մտահոգութիւնը յայտնեց իր ուսուցիչին և ուզեց գիտնալ թէ ինչո՞ւ Խորայէլի կրօնքին տանդապահները այսքան ներզամատութիւն ցոյց կու տային ժողովուրդի միտքն ու հոգին պղտորողներու նկատմամբ, որոնք իրենց առասպելարանութիւններով կը կացին արհարին հաւատքին ծառը Խորայէլի :

Գամաղիկէլր հեղնախառն լրջութեամբ նայեցաւ Սօղոսին եւ միւս աշակերտներուն, յետոյ ըսաւ. «Գալիիխցիները իրական դատարանի մը առջև չէին այդ օրը, օրինաւոր վկաներ չկային, եղածը պարզ հարցաքննութիւն մրն էր» : Անարդար ըլլաւու չափ արդար չըլլանք, որովհետեւ դրուած է թէ

միայն Աստուած է արդար : Մարդկային արդարութիւնը կարճ վերաբու մըն է եւ բաւական չէ ծածկելու մեր ամրող մարդինը : Ուր որ արդարութիւնն նժարը սխալ է, առաջինութիւններու հաւատարակշռութիւնը անկարելի կը զառնայ: Օրէնքին պարտքն է պատրաստելու զմեկ որ կարենանք միացնել մեր սիրաց Աստուծոյ կամեցողութեանը: Զարիքը չի զարմանուելի շարիքով, ով բարի չէ, չի կրնար մեծ եւ արդար ըլլաւ: Ասելութիւնը մահ է, մի՛ փորձէք իր գերեզմանը ըլլաւ: Սօղոս չէր ուղեր համոզուիլ եւ Գալիիխցիներու ազատութեան մէջ կը տեսնէր առողի վտանգ մը հրէական հաւատքին բապտացող: Սուր գանակ մը կը զրուէր այդ կերպով շարիքի ճեռքին մէջ, խղիւր չղթան որ կը կապէր Խորայէլր իր Աստուծոյն:

Գ Լ Ո Ւ Խ Ե Բ Բ Ր Ո Ր Դ

Նազովրեցիի հետեւորդներու մէջ մեծ էր թիւը հելլենախօս նորահաւատներու: Ստեփանոսը ամենէն չնորհայի եւ հմայիք դէմքը կարելի էր նկատել այն հօթը սարկաւագներուն, որունք առաքեալներու կարգադրութեամբ եւ ամրող համայնքի հաւատութեամբ ընտրուած էին հաւատացեալներու կարիքները աննկատ եւ հաւատար յանձնանձելու: Գրթութեան եւ սեղանի պաշտօնին գլխաւոր կազմակերպիչը հանդիսանալէ յետոյ, հաւատքի հրաշագործ հացը եւս բաժնելու գործին լծուեցաւ եւ կարճ շրջանի մը մէջ աղջեցիկ եւ յայտնի դէմքը գարձաւ Քրիստոսի շունչով թաթաւուն այն պարունակին մէջ՝ որ այդ նորակազմ համայնքին բարոյական մթնոլորտը կը կազմէր: Հաւատք, սէր եւ քաջութիւն, գլխաւոր առաքինութիւնները եղան, բնորոշելու իր հոգին գեղեցկութիւնը: Յիսուսի սիրովն ու խրնուրդովը լցուան իր երիտասարդ հոգին կը հնչէր ոսկի զօղանչի մը նման, իրեն քաշելով բոլոր սիրտերը:

Տաք միջօրէ մըն էր, երկնելք կիրի հրնոցի մը պէս կը բացուէր երուսալէմի վը-

րայ: Կիրիկեան Սինակովին մօտերը, Կեդրոնի ձորին մէջ, մեծ բազմութիւն մը հաւառւած էր, անոնց մէջտեղը կը կենար երիտասարդ մը, հաղիւ քանն տարեկան, որ կը խօսէր եկած Մեսիայի մասին: Խարտեաչ էր ան ու քաղցրատես, ինչպէս առաջն վանակը սրտին եւ կախարդ՝ մահուան ճակատագրած երաղի մը նման: Իր ծովամոյն աշնը մշուշուած էին հոգեկան յուզամէ մը՝ ներսի բոցէն թթուուն:

— Հին սպասի բոլոր իրագործումները իրենց լորումին կը յանդին, Մեսիային աշխարհ գալուվը: Եկող Մեսիան ուրիշ մէկը չէր, բայց Աստուծոյ Որդին, զոր գուգ տակալին քանի մը ամիսներ առաջ խաչի մահուան տարիք: Սակայն Աստուած յարոյց դայն մեռեններէն, որովհետեւ ան արդար էր, ինչպէս խարտեած ճառագայթը արեւուն, եւ մաքուր՝ նման վարդի բաժակին մէջ կաթած առաւոտեան ցողին: Սիրոյ եւ գրթութեան գրօշակն էր ան, որ եկաւ յաւերծօրէն ծածանելու այս աշխարհին մէջ, սիրտերու վըրայ տարած իր յաղթանակին յետոյց:

Մինակովին շուրջ կեցողները, ինչպէս նաև փողոցի չորս անկիւններէն հաւատուող

բարձութիւնը որ զինքր կր լոէին, տակաւ կր լոցուեին գայրոյթով։ «Ո՞յ և այն արդարը որու մասին կր խօսիք», կր միջամտէին ամէն կողմէ։

«Ո՞յ կ կրնայ բլալ, բայս Ստեփանոսը, և թէ ոչ Աստուծոյ ընտրեալը, որ եկաւ վրբուկու մեր մեր մեղքերէն, ինչովէս նախատեսած էին մարդարէները»։

— Արարայէլ միտին արժանի է Աստուծոյ ընտրեալը լորջորդուելու, յարեց իրեն յօսովիկ կեցող Փարիսեցին՝ իր թաւ մօրուքին մէջ թաղուած։

— Ասենը չէ բառերը կշներու, բայս Ստեփանոս, «քառերը ականջին հնչող ձայներ են լոկ, երբ կր պարագուին իրենց ձղորդիս իմաստէն։ Ան որ ինքինք զուց մեր փրկութեանը Համար, իրադործենով դարերու ուխար մեր նախահայրերուն եւ սպասումը Հեթանոսներուն, վեր է բոլոր արաւայրայի թիւներէ։ Լրումն է Ան մեր բոլոր յոյսերուն, գարճքը մեր ճիւերուն եւ գրաւականը մեր տառապանքներուն։ Իր մէջ կր համբուքն մեր օքերը, իբրով կր գտնեն ճամասան մէկ պրաւամներ եւ իրենց նպատակին կր յանդին մեր գործերը։ Առանց Անոր ամէն ինչ թունուրու է, զատարկ եւ անկերպարան։ Նազովբացի Յիսուսը որ շարչարուեցաւ և մեռաւ Պատերի Տօնին, ճշմարիս Մհախն էր, որ իր վրայ առաւ աշխարհի մեղքը, պապէս պի մարդկութիւնը մաքրուեր եւ պատրաստուեր իր ճակատագրին։ Խօսողին ճայնը քաղցը նուագի մը նման կը հնչէր ականջներուն, խորունկ եւ յուզումնահար։

Հազիւ այս բառերը արտասանած, ձեռոքեր եւ մօրուքներ շարժումի ելան, սպառնալից եւ կատաղի, եւ ճայներ բարձրացան ամրոխէն, դաժան եւ արիւարոյք։ «Որդիք Խորայէլի, պիտի Հանդուրժե՞նք տակաւին լուելու այս հայուութիւնները, որոնք կը հերքեն Օրէնքը եւ կը պղծեն Ս. Աւանդութիւնը նախնեաց։ Զայրոյթէն ինեւայիզ նայուածքներ, եւ պիկուած բուոնցներ բարձրացան դէպի քարողիչը, որ նաայլայլ կը նայէր այս փոթորկահար ամրոխին, ջրվէժին դէմ կեցող սեռնի մը նման։

— Տարէք դինք Սինէտրիոնի առջևն, կը

դոչին ամէն կողմէ։ Լուս էր Ստեփանոսը, իր դէմքը տակաւ կր տղունենք ներքին դրաց ցումներու հովին։ Իրիկուան հատնող արեւը դիմացի թուրներու վրայ կը դեղնէր։ Ճիշդ այդ միջոցին, աղմուկի եւ իրարանցումի մէջ, Ազգու Տարսունացին մօնեցաւ քարողիցին եւ գառնարով դէպի ամրոխը, լուսիքին պահանջից։ Ուսուց հարցուց Ստեփանոսին, թունայից նայուածքով եւ պիկուած շրթներով։ «Ճի՞շդ է որ քո Խարիդ երբ տակաւին ողջ էր, կր յայտարարէր թէ կրնար քանդել Աստուծոյ Տունը եւ երեք օրէն վիրտուին շինել զայն։ Դուն եւս կը հաւատո՞ւ թէ քու Խարիդ կրնար քանդել Տամարը»։

— Ո՞րն է Աստուծոյ տունը, պատասխանեց Ստեփանոս, «Ճիթէ» մեր Աստուծքը փայտ եւ քարէ շինուած կուռք մրն է որ պէտք ունենայ նման տունի։ Ո՞ր տունը կրբնայ բովանդակիլ տիեզերքի Արարեցը։ Եթէ իժ Տէքս բառն է այդպէս, բայտնան է սըրացած ճշմարտութիւնն մը, որ իրեն կր վառ յիէ միայն բանի»։

Հազիւ այս բառերը արտօսանած, բուռը խուսէցին իր վրայ եւ զինքը քաշկրուտ անցուի աւարին Սինէտրիոնին առջին ։ Իր եսեւնին վայրէկեան վայրէկեան շատցող բազմութիւնը իրաւուցին իրեն իր վրայ կը գալարաւէր ու կ'էփիր, կաթսային մէջ եռացող կուպրի պէս։ Ասենինին կր նախագահէր Քահանայուղեար, մասն ու խորանարդ, իր աթոռին մէջ զիգուած։

— Ինչ որ վկանելը կը յայտարարեն ձի՞չդ է, հարցուց Քահանայապետը ամբասանեալին։

— Ես խօսեցայ մեր հայրերու օրէնքի եւ մարդարկութիւններու մասին, եղարկացնելով թէ այդ բոլորը պատրաստութիւններ էին եկող Սիսիային։

— Բայց հսու վկայողներ կան թէ դռն ըստ ես որ քու Խարիդ կրնար քանդել Տամարը եւ երեք օրէն վերստին շինել զայն»։

— Յաւիտնեականը չի բնակիր ճեռագործ տաճարներու մէջ, որովհետեւ երկինքն է իր բնակարանը եւ երկիրը պատռանդան իր ուղերուն, կ'ըսէ մարդարէն»։

Բաղմութիւնը տակայն անհամբեր կը գու-

ուր ու կը գալարուէք զայրոյթէն, մահմած
իր բոռունցքները եւ մշուշած իր աշքերը ար-
հեա ախորժակոյ:

Հուս էք Ստեփանոս ու խաղաղ, նման
մարդու մը որ կ'զգայ թէ մահով միայն
կրնար վճարել զինը ջամարտութեան: Յե-
տոյ իր չըթները աղօթքի մը պէս մրմնեցին,
«այժմ կը տեսնեմ երկինքը բացուած եւ
մարդու Որդիննասած Աստուծոյ աշ կողմը»:
իր նայուածքը այնքան իտր էր ու ընդպր-
ձակ, որ կրնար իր մէջ առնել ամբողջ եր-
կինքը:

Վճիռը շտրուած տակաւին, գաղանացած
տմրուիր յափշտակեց Ստեփանոսը եւ իրը-
եակի մը պէս իր ծոցը առած դուրս տարա-
ք ու պէտն: Ճերմակ էք այժմ իր գէմքը, ինչ-
պէս գուշին ծաղկեց և խաղաղ՝ մահը ոտնա-
հարող մարտիրոսին պէս:

Երբ քարկոծման գայրը հասան, որ եր-
կու բլուրներու միջև կը փոսանար, Սօզոս
բարձր ձայնով յայտորարեց թէ համաձայն
Օրէնքին, վկաները պէտք է արձակեն տա-
ջին քսրը զատապարտեալին վրայ: Զատոք
և Սամուէլ նախապատրաստուած Սօզոսին,
տառ եկան եւ խոչոր քարեր իրենց ձեռքին
մէջ՝ կեցան բազմութեան եւ Ստեփանոսին
միջււ: Տիրեց խոր լոռութիւն, մահուան հետ-
քով ծանրաբեն: Հաս Օրէնքին գահէծի գէք
կատարող վկաներուն վերարկուները մաս-
նաւոր մէկու մը կը յանձնուէին, իրեւ ե-
րաշխաւոր ոճիրին: Սօզոս ստանձնեց այդ
պաշտօնը եւ վերարկուներուն վրայ նստած՝
տեսաւ տառաջին քարը որ նետուեցաւ Ստե-
փանոսին վրայ, յետոյ իրարու ետեւէ սկսան
տեղալ քարերը: Արեան կաթիլներ անոր
պատմումանի ճերմակին վրայ գէծերու վե-
րածուած կ'իյնային վրա: Նետուած քարե-
րուն ներքեւ իր հասակը կը ծոէր ու կը շըտ-
կըէր, մինչեւ որ թաղումցաւ ամբողջվին
քարերու տակ: Յետոյ բոլորը տեսան որ իր
երկու գողդողուն բազուկները վեր բարձ-
րացան, իսկ իր գէմքը արեւի ոսկիին մէջ կը
չողար, մահուան գացող ճառագայթի պէս:
«Ճէր Յիսուս ընդունէ հոգիս»: Ապա գար-

ձուց նայուածքը իր գահիներուն, որոնք
արինէն պղտորած աշքերով իրեն կը նա-
յէին, բառ լսելի ճայտով: «Նայր ներէ ա-
սոնց»:

Սօզոս ամենէն վերջ բաժնուեցաւ քար-
կուուուզն: Մեռելին բաց մնացած աշքերը
կը նայէին կարծես իրեն, խաղաղ ու անայ-
րայլ: Քունքին կաթիլ կաթիլ զեռ կը հոսէր
արինը իր չուրջ զի զուած քարերուն վրայ:

Սօզոս առանձին կը փերագտոնար, երր
դպաց որ իր քովին անծանօթ մը կը յառա-
ջանոր և Աստուծոյ համելի զործ մը եղաւ»,
բառ Սօզոսը անծանօթին, «Համաձայն Օ-
քննիքն վկաները տոսցին քարը նետեցին
դատապարտեալին վրայ»:

— Վկաները սակայն սուս էին, յետոյ
ժողովր տակաւին զատապարտութեան վր-
ճուոր չտուած, սպաննելու տորիք զայն: Անծանօթը հեռացաւ, ձգելով իր խօսակիցը
տոանձին, նեղ փողոցին մէջ: Սօզոս նայե-
ցաւ հեռացող անծանօթին, որ չուրի մը պէս
անյայտ եղած էր: Իրեն այնպէս կու զար թէ
տեսած էր զայն, բայց ո՞ւր, չէր կրնար յի-
շել:

2

Ամբողջ գիշեր Սօզոս տղաւորութեան
տակին էր քարկուուուզին, որուն աշքերը կը
շարունակէին նայիլ իրեն անթարթ, Հորի
մը խորունկէն, իր գալուկ ժափտովը, որ կը
փորձէր վարդուրել արհաւերքը մահուան: Իր
ականջին կը հնչէին մենանզին վերջին
խօսքերը, քաղցը ու անաշխարհային: Սիսալ
ճամբու մէջ եղող մը ինչպէս կրնար այլ-
պէս վարուիլ իր գահիներուն հետ, կը խոր-
ճէր ան: Ի՞նչ էր այն ուժը որ կը մզէր զինքը
նահատակութեան, եւ այն ազքիւը որ կը
սնուցանէր նմանները: Գիտէր թէ ապակա-
նութիւնն ու շարիքն ալ ունեին իրենց յա-
տուկ աշխարհը, շարիքին ուժն ալ կրնար
քաշել մարդերը, սպակայն ինչպէս զատորո-
ւել սրբութիւնը ապականութեանէն, որ կը մզէ
մարդերը յանուն զիրար հերքող այս սկզբ-
րունքներուն սիրագործել ու զոհուիլ: Հա-

կառակ այս ինքնարդարացման, Սօղոս չէր կրնար քննանալ: Քումին նահանջը հետզհետէ կր վերածուէր եփող տանջանքի: Ըստ առաջներու տակառ մը ըլլար իր անկողինը: Ստեփանոսի դէմքը իր բաց աշքերով իրեն կր նայէր մութ պաստառին վրայ գծուած արիւնու պատկերի մը նման: Ահաւոր էր այդ նայուածքը, բիբերու տեղ ունենալով սեւ շամանդաղներ, խորոնելու խօսուն:

Ներքին ուժէ մը մղուած, նոյն գիշեր,
Սօղոս այցելել ուղեց սպաննութեան վայրը:
Երբ մօտեցաւ քարկոծման ըլլան, որ յաւուան բաժանէիր մը պէս կը բարձրանար, հեռառւէն նշամարեց որ լոյսեր կը շարժէին փոսին շուրջը: Յետոյ առաւ որ քարկոծուողին մարմինը կը փոխադրէին դէպի մերձաւոր

գերեզմանոցը: Լապտերներու աղօս լոյսին մէջ գիտեց ծանօթ դէմքերը Փարիսեցիներու և զալիքներու: Հոն էին Նիկոդիմոսը, Յովեսէք Արևմաթացին և ուրիշներ: Սօղոս վերարկուավ ծածկեց իր գլուխքը, չանչցուելու համար և հեռուէն հետեւեցաւ թաղման թափորին: Յուզարկաւորները իրենց գործը կը կատարէին խորունկ բարեպաշտութեամբ, նկատեմի մեռնողը իրեւ սուրբ վկայ մը Մեսիայի դայտահան:

Միակ մտածումը որ այժմ որդի մը պէս կը կրծէր Սօղոսին սիրտը, այն էր, թէ Գաւոյի իտացիներու վտանգաւոր աղանդը կը ուաշտանուէր նաեւ ծանօթ անձնաւորութիւններէն եւ այս պարագան աւելի կը բորբոքէր իր վայրութը:

(Շար. 2)

Ե.

